

ԵԿԵՂԵՑԱ-ՊԱՏՄԱԿԱՆ

ՄԵՐ ՆԱԽՆԵԱՑ ՀԱՒԱՏՔԸ

ՆԿԱՏՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ

Բազմավէպի Մայիսի թիւին մէջ Գեր. Հ. Ներսէս Տէր Ներսէսեան յօդուած մը ունի և Մեր Նախնեաց Հաւատքը Տիրամօր Անարատ Յղութեան Մասին վերնագրով, ուր շխտակ տիսութիւններու հետ խառնուած են նաև սխալ կարծիքներ, որոնց մոզ պիտի չզբաղէինք եթէ մեր անունն ալ չտեսնուէր իր գրութեան վերջերը և թիւր վերագրումներ կատարուած չըլլալին մեր նկատմամբ։

Գեր. յօդուած ազիրը տասնեւորս էջերու վրայ փոած է իր գրութիւնը ի ցոյց գնելով առատութիւնը իր գրիպանքներուն, որոնցմէ մէկ քանին տեհորդ չէ մատնանշել, զգուշացնելու համար մեր հաւատացեալ եղբայրները որ չսայթաքին այդ կարգի գրուած քներու միակողմանի և ծերք ծերուն դարձուածներէն։

1. — էջ 158, Գեր. յօդուած ազիրը իրք և Հեղինակաւոր աստուածաբանին մը

29. — միւս հագուստով,
30. — հագուեցաւ ինք.
31. — բռնելով անոր ձեռքէն,
32. — առաջնորդեց զայն մօր⁽³²⁾ մը պէս,
33. — գէպի սեղանը⁽³³⁾ խաչնարածներու,
34. — մակաղատեղը.
35. — հօտարածները հաւաքուեցան անոր շուրջ։

(Եռուրջ չօրս տողերու լրատ մը)։

ԱՆՌԻՇԱՒԱՆ ԱԲԴ. ԶԴՋԱՆՆԵԱՆ
(Եարմակելի՝ 7)

⁽³²⁾ ԲՆԱԳԻՐԸ ունի «Ա» և «Եղբայր»։ «Մայր» շնութեանութեան համար, տե՛ս, Zeitschrift für Assyriologie, XLII, էջ 104։

⁽³³⁾ Տե՛ս Orientalistische Literaturzeitung, 1921, XXIV, սեռ. 261։

եղբակացութիւնը կ'իւրացնէ։ ուր արեւիքի արդի կարգ մը աստուած արաններուն այն կարծիքը՝ թէ Տիրամայրը սկզբնական մեղքով ծնած է ու սրբուած Աւետման օրը . . . նոր կարծիք մըն է, և ընդհանրացած է 1854ի Պապական օրոշողութենէն վերջ, արդիւնք հակառակութեան հոգիի ընդդիմ լատիններու։ Այս եղբակացութիւնը խոչըսր սիստեմներ կը պարունակէ և անարդար հաստատումներ կ'ըսէ։ թէ Տիրամայրը սկզբնական մեղքով ծնած է ու սրբուած Աւետման օրը», նոր կարծիք մըն չէ, և 1854ի Պապական օրոշողութենէն վերջ ընդհանրացած չէ, և լատիններու դէմ հակառակութեան հոգիի արգիւնք չէ։ Մեր այս հաստատումները փաստող վկայութիւնները տեսնել քիչ մը յիտոյ։

2. — Ինչ կ'ըսեն մեր շարականները։ — Սուրբ Աստուածածնի Ծննդեան կանոնին մէջ Յակոբ կթզ. Կլայեցի կ'ըսէ. ոմր մաքրեցի Հոգիկ Սուրբ ըզմիրտ և զարգանդ մօր քո փառակցին . . . չ⁽¹⁾։ ո . . . զփառակից Որդւոյ զ Հոգին բարերաննեցէ հոգեւոր երգով, որ մաքրազարգեց զմարմարան Որդւոյն չ⁽²⁾։ Յովակիմայ և Աննայի կանոնին մէջ Վարդան Վրդ. Արեւելցի կ'ըսէ. ո . . . ըզձընեալն այսօր օրինօք բնութեան զմայր Աստուածոյ Բանին ի վերքան ըզբնութիւնն ո . . . չ⁽³⁾։ Ո. Աստուածածնի Աւետման կանոնին մէջ Գրիգոր Գ. Պահառաւնի կ'ըսէ. և Աներեւոյթ փառացըն Հօր Նըկարազիր, անյեզապէս ի ծառայական խոնարհի պատկեր, ի յարգանդի հոգւով մաքրելոյ . . . չ⁽⁴⁾։ «Բըզիսումն անսատ և անքընին Հոգիկ անհղ և համագոյ, զտնօրէնութեան քում էակցին մաքրազարգեալ զբնակարան եկաւորութեանն . . . չ⁽⁵⁾։ Ահաւասիկ երեք շարականազիրներ, Ժ. և Փ. Պարերէն, որոնք Պապական օրոշողութենէն բազմաթիւ գարեր առաջ գրած են և առանց լատիններու դէմ հակառակութեան հոգիի։ Մեր նախնեաց հաւատաքին շուրջ Հայաստանի այց Եկեղեցւոյ շարականներուն ուսուցումները ներկայա-

(1) Դարձան, Երաւանագէմ, 1936, էջ 14։

(2) Նոյն, էջ 16։

(3) Նոյն, էջ 20։

(4) Նոյն, էջ 24։

(5) Նոյն, էջ 26-7։

ցընելու յանդպնելէ առաջ Հ. Ներսէս Տէր Ներսէսեան պէտք էր որ աւելի խորապէս ուսումնասիրէր զ գանոնք Բժմահան քաշ-քըլուքներով կառուցած իր տեսութիւնները հիմնայտակ փուլ կու գան խոկական վկայութիւններու անդիմադրելի հարուածաներուն տակ:

3. — Ինչ կ'ըսէ՛ Ա. Գրիգոր Նարեկացի. — Վերոյիշեալ շարականագիրներէն դարեր առաջ Նարեկի մեծահամբաւ Սուրբը զրած էր. «Հանգստեամբ Հոգւոյն հանդերձեալ և մաքրագործեալ»⁽⁶⁾: Այս տողը ոչ մէկ կասկած կը թողու թէ այն սքանչելի բացատրութիւնները, որոնցով Նարեկացին կը գովարանէ Ա. Կոյսին գերազանց որբութիւնը, ամեննեին չեն ակնարկեր Անոր օանարաւ յլութեանն: Այդպիսի ակնարկութիւն մը կրնան տեսնել անոնք միայն որոնց ուղեղները անզօր են փշրելու կանխակալ կարծիքներու կաշկանդիչ չզթանքը:

4. — Ինչ կ'ըսէ՛ Ա. Ներսէս Շնորհալի. — Հ. Ն. Տ. Ներսէսեան երեք վկայութիւններ բերած է իր Շնորհալի անուանակիցէն, որոնք կը հաստատեն թէ ըստ մեր մեծանուն Հայրագետին «Հոգին . . . մաքրեաց զկոյսն յամինայն մարմական կրից»⁽⁷⁾: Ուրիշ տեղիքներ ալ չեն պակսիր Հայ Եկեղեցոյ պարծանք Շնորհալիին գրուածքներն մէջ: Օրինակի համար, Յիսուս Որդի Ողբերութենէն:

«Նախ ի Հոգւոյդ աստուածային,
Մաքրեալ հոգի սըրբոյ Կուսին»⁽⁸⁾:
Բան Հաւատոյ ստանաւորէն:
«Էջ աւետօքն հրեշտակին,
Բնակիլ յարգանդ սըրբոյ Կուսին.
Նախ ի Հոգւոյն մաքրեալ ոգին,
Հօր զօրութեան օթարանին»⁽⁹⁾:

Հաւատոյ Գիրէն

«Կոյսն Մարիամ՝ յորմէ մարմին առ Քրիստոս, ի մեղանչականին Աղամայ բնութենէն էր»⁽¹⁰⁾:

Այս վկայութիւններն ալ մի: դարէն, ուրիշներ «նոր կարծիք մը» չէ ներկայացուածը: և որբազզ ութիւն է դրել, «արդիւնք հակառակութեան հոգիի ընդգէմ լատիններուն: Զուր է վնասել կանխակալ կարծիքներէ զերծ և սքրիստոնէական գաւանանքի հանդէպ աննախանձ ու անկողմակալ պաշտամոնքին նուիրուած զրիչներ Բազմավէպի հովանին տակ:

5. — Ինչ կ'ըսէ՛ Իգնատիոս Վարդապետ. — Ան շատ որոշ կերպով ըսած է. « . . . Վասն որոյ յառաջեալ Հոգին մաքրեաց զնա յամինայնէ և ապա առնու զմարմինն յանարատին և ի մաքրեցելոյն: Այս տողերը ծանօթ են Հ. Ն. Տ. Ներսէսեանին»⁽¹¹⁾, բայց անօնց իմաստը, իրենց բնական պարզութեան մէջ, մատչելի չէ իր կաշկանդուած միտքին: այդ պատճառաւ կը գրէ: « . . . Ներկային, դարեր յետոյ, մինք այդ մաքրագործումը կը հասկնանք լոկ իրը չնորհքի նոր յաւելում մը»⁽¹²⁾: Այսինքն հեղինակ մը ինչ կ'ուզէ թող գրէ, մինք միհր ուղածը կը հասկնանք: ահաւասիկ ձեզի պատկերը մտայնութեան այն յօդուածազրին որ կը յանդգնէր ուրիշները զրպարտել իրը և կանխակալ կարծիքներու նկատեալողներ:

6. — Ինչ կ'ըսէ՛ Վարդապետ Վարդապետ. — Վարդան Վարդապետ ոչինչ կ'ըսէ առնարաւ յլութեանն ի հաստատութիւն: բայց Գիրը յօդուածազրին ծանօթ աչքերը չեն վարանիր անոր կարգ մը տողերուն մէջ նշմարելու սանարաւ յլութեան զրական մէկ բանաձեւը»⁽¹³⁾: Մինք վերը յիշեցինք նոյն հեղինակին զրած շարականին այն տողը, ուր Ա. Կոյսին համար ըսած է: «Էջնեակեան այսօր օրինօք բնութեանն: Հոսալ Գիրը յօդուածազրիրը ազատ չէ նախապաշտումէ:

7. — Ինչ կ'ըսէ՛ Գրիգոր Տաթեւացի. — Անարաւ յլութեան ուղղակի հայող բացատրութիւնը ահաւասիկ: «Կոյսն Մարիամ Աստուածածին» էր ազատ ի մահացուէն և ի ներկելոյն, բայց ոչ ի սկզբնականէն,

(6) Մատենագրութիւն, վեհնետիկ, 1840, էջ 213:

(7) Բազմավէպ, 1954, էջ 161:

(8) Բանի Զափու, վեհնետիկ, էջ 60:

(9) Նոյն, էջ 176:

(10) Ընդհանրական, Երուսաղէմ, էջ 89:

(11) Բազմավէպ, 1954, էջ 162:

(12) Նոյն, էջ 162:

(13) Նոյն, էջ 163:

զոր Հոգուովելի Սրբով ժաքբեցաւ»⁽¹⁴⁾: Այս տողերը ծանօթ են Գեր. յօդուածազբին: Ասոր ի լուսաբանութիւն պէտք էր որ յիշէր նաև ատոր շարունակութիւնը. «Բայց միայն Փրկիչն մեր Քո. էր ազատ ի սկզբնականէն: Արայ պատճառ է, զի ո՛չ ի սերմանէ՝ այլ ի ժաքուր արհնէ կուսին էառ մարմին»⁽¹⁵⁾: Ուրեմն շատ որոշ է թէ ըստ Տաթևացոյ Ս. Կոյսին յլութիւնը չէր աշնաբատ, ինչպէս կ'ընդունին հայ հոգեկան կանոները «Պատական որոշողութեամբ»:

8. — Ինչ կը նշանակէ Ս. Կոյսին Յղութեան Տօնը. — Բատ Հ. Ն. Տ. Ներսէսեանի անկանխակալ կարծիքին, «Տօնել Տիրամօր յլութիւնը՝ կը նշանակէ լուիլեայն ընդունիլ Տիրամօր Անարատ Յղութիւնը Աննայէն»⁽¹⁶⁾: Այս մեկնութեան քմահանձ բացատրութիւն և անզօր քաշքչուք մը ըլլալը ինքնին բացայատ է: Բայց որպէսզի չմեղազրուինք ձրի յայտարարութիւն մը ըրած ըլլալու ամբաստանութեամբ, բերենք քանի մը տողեր թորգում Պատրիարք Գուշակեանէն: Բատ իր բացատրութեան, Մարիամ «թէն ծնաւ բնութեան օրինաց համեմատ, այսինքն ի հօրէ և ի մօրէ, բայց բալորովին զերծ՝ սկիզբէն իսկ՝ հաստրակ մահկանացուաց աղամական արատաւորութիւնն: Այս պատճառու, եկեղեցւոյ մէջ տօնելի եղաւ ոչ միայն իր ծնունդը այլ նաև յղութիւնը, զոր մենք և Յոյնք կը կատարենք Դեկտիմբեր 9ին, իսկ լատինք՝ 8ին: Աստուածածնի անարատութեան գաղափարը յետ ժամանակաց ծնունդ տուաւ անարատ յղութեան հարցի մը, զոր լատին եկեղեցին 1854ին ընդունեց իրը հաւատոյ վարդապետութիւն, որ սակայն մեր Եկեղեցին համար անընդունելի է»⁽¹⁷⁾:

9. — Ինչ կ'ըսէ Յակոր Պատրիարք Նալեան. — Նալեան կ'ըսէ թէ Ս. Կոյսին սառանց սկզբնական մեղաց էր և այլն: Այս կէտին մէջ ան, և անշուշտ ազգեցութեամբ արեւմտեան աստուածաբաններու պատճառաբանութեանց, շեղած է այն

ուղիղ զիծէն, որ իրմէ առաջ և իրմէ զերջ եղած է Հայաստանեայց Եկեղեցւոյ վարդապետութիւնը ի մասին Ս. Կոյսին յղութեան: Նալեանի շեղումով Հայ Եկեղեցին անարատ յղութեանը նորակերտ դաւանութիւնը իւրացուցած չ'ըլլալը: Մսէր վարժապետի Քրիստոնէականէն քաղուած զըկայութիւնը իր չփոթ և անզգոյն բացատրութիւններով ընդունիլ իրբեն հիմ և յարտարարել թէ «Յայտնի է ուրեմն որ 1854ի Պատական որոշողութենէն իսկ առաջ, մեր Հայ Եկեղեցին, իր երկու յարանուանութեանց մէջ ալ կը դաւանէր Տիրամօր Անարատ Յղութիւնը . . .»⁽¹⁸⁾, սարանի չէր երրեք ու ե լուրջ աստուածաբանէ:

10. — Հ. Ն. Տ. Ներսէսեանի յօդուածին վերջաւորութեան կը կարդացուին սատողերը. «Վերջինը ալ Երուսաղէմէն Ն. Եպիսկոպ. Մովական» . . . կը յանդգնի սրբազրել ու հերքել Հ. Մարեանի մէկ տեսութիւնը . . .»⁽¹⁹⁾: — Մենք զրած էինք. «Բայց յոննավաստակ հեղինակը չի շարունակեր իր ընթերցումը, վասնդի իր զիմացը պիտի գտնէր . . . ի բարձրեան Հօրէ զօրացեալ եւ հազարացեալ, հանգստամբ Հոգւոյն հանգերձեալ եւ մաքրագործեալ: Խօսքերն ալ, և մեր կողմէ ընդգծեալ վերջին բարձր պիտի հերքեր հիմնովին իր այն սիսալ տեսութիւնը, զոր հաստատելու համար փութացեր է վկայութեան կոչել մեր Նարեկացին»⁽²⁰⁾: Ուրեմն Մարեանի սիստը կը սրբագրուէր ու կը հերքուէր իր իսկ վկայութեան կոչած Սուրբին բերնով, և ոչ թէ մեզի նման տրուալ մեղաւորի մը:

Հ. Մարեան և իրեն հետեւողներ կրնան իրենց նորաբոյս տեսութիւնները և վարդապետութիւնները հաստատել հայ հոգէական հեղինակներու վկայութիւններով, որչափ որ ուզեն. Գեր. յօդուածազիրը, սակայն, կը յանդգնի իրաւունք տալ հայ հոգէական այնպիսի զրազներու, որոնք Հայաստանեայց Եկեղեցւոյ անուանի ուրբիրուն կը ջանան պարտազրել Հոգմի նորեւուկ և անհիմ վարդապետութեանց վկաներն ըլլալու բանագրօսիկ զերը»: Ան իր

(14) Գիր Հարցմանց, կ. Պոլիս, 1729, էջ 568.

(15) Նոյն, էջ 568.

(16) Բազմավել, 1954, էջ 165.

(17) Սուրբ Ե. Տօմի, Երանակէմ, 1939, էջ 305.

(18) Բազմավել, էջ 167.

(19) Անդ, էջ 168.

(20) Համկ, 1953, էջ 81.

յանդզութեան այնքան թափ կու տայ որ
իր նորաբռուսիկ տեսութիւնները դարերով
ետ կը տանի Տաթեւացին ու Արեւելցին,
կլայեցին ու Նարեկացին իրեն դաւանակից
դարձնելու : և Անարատ յղութեան հարցը
սարդէն իսկ ժամանակին անուանի ասու-
ուածաբաններու կողմէ քննուած ու լուծ-
ուած ։ կրնայ Ըլլալ Գեր . յօդուածագրին
և իր դաւանակիցներուն համար, մանա-
ւանդ երբ և Պապական որոշողութեամբ ո
վճռուած է այն : Այդչափով պէտք է զո-
հանայ :

11. — Եղբակացութիւն . — Հ. Ն. Տ.
Ներսէսեան իր սխալ, անհիմն և յանդուզն
քաշքուքներով հասած է եղբակացութեան
մը որ ոչ մէկ առընչութիւն ունի ճշմար-
տութեան հետ : Հայ եկեղեցւոյ սուրբերը
և առաջաւածաբանները, ինն և նոր վար-
դապետները տպաւորիչ և վճռական մհամ-
ամսութեամբ կը մնան հնագոյն և ուղիղ
տեսութեան գիրքերուն վրայ, առանց տար-
ուելու հայ հառմէտականներու քրտնաշան
ձիգերէն, «Տիրամօր անարատ յղութեան»
նորակիրտ գարգապետութիւնը որդեգրելու
մասին : «Մեր նախնեաց գործերուն ուսում-
նասիրութիւնը միայն կարող է փարատել»
այն սխալ կարծիքները, որոնք արատաւո-
րած են հայ հառմէտական գրողներու արտա-
զրութիւնները : «Տիրամօր անարատ յղու-
թիւնը» կրնայ հաչակուիլ իրը հառմէտական
պհաւատքի մասու, որ սակայն հեռու կը մնայ
ուղղափառ եկեղեցւոյ հնաւանդ և հարա-
զատ գարգապետութենէն :

Ն. ԵՊԱ. ՇՈՒԱԿԱՆ



ՊԱՏՄԱ-ԲԱՆԱԿՐԾԵՐՆ

ՊԱՊ ԱՐՃԱԿՈՒՆԻ

Աւախարեամբ կը տղեկացնեն մեր ընթեցողնե-
րուն ք սացած ենք Պր. Հ. Ք. Արմենի Պապ Ար-
շակունի գործ, և պարեւարաւ պիտի հրատարակին
Սիրոնի էջերէն : — Անեալ պատմա-բանակրտական աւ-
խատրինը նետարեական եւ կարեւոր յունեամ մըն է
Հայ պատմագրութեան համար :

Պապ Արշակունի պիտի հրատարակուի նաև
գրի ներական համար :

ՆԵՐԱԾՈՒԹԻՒՆՆԵՐ

1.

Եր կը ծագրես գրի առնել պատմա-
կան ժամանակաշրջանի մը կամ անձնաւո-
րութեան մը պատմութիւնը, բնականարաւ
առաջին հացուամդ է . «Արգեօֆ կա՞ն իմ գրե-
լիմ անձի կամ գեղվերու մասին ժամանա-
կակից գրոլ մը, կամ գրողներ» :

Երէ ժամանակակից մեկը գոյուրիւն
շունի, սիփուած կը փեսուս բուականով
մօսաւորադրն այն մատենագիրները, որոնց
մօս յիշատկութիւնը կայ նեղ նետարեան
նիւրին :

Զեռք բերած աղբիւրները ուսումնասի-
րելու սկսելուդ, անմիջական մահոցութիւնդ
կ'ըլլայ ծանօթանալ նեզի աղբիւր ծառայելիի
գրեի նեղինակին անձնաւորութեան : Ծան-
օթանալ, որքան այդ հնարաւոր է իր իսկ
գրածներ բնելով, կամ իր մասին ուրի-
շերու գործերէն իմանալով :

Անհրածես է զիմանը ք նեղինակը իր
պատմած գեկերու կամ ներկայացուցած
գեկերու մասին անձնական շետաւած տե-
սակեներ ունեցած է : Երէ ան ժամանակա-
կից և մեր պատմաներուն, ուր կուսակ-
ցուրիւններ եւ պայման կամ, ինք մէկ կամ
միւս կուսակցութեան կը պատկանի, կամ
ջատագով մ'է այս կամ այն զաղափարի :
Անձ մը գովարաները՝ լոս արժանեաց կը
շարադրէ սպերը, երէ ոչ «մեր կողմէ մարդ
և բայլով բարձր պատահնեան մը կը շա-
նայ զետեղի անոր ուժերուն տակ : Միւս
կողմէ, ուրիշ մը բնադրաներուն, կամ շա-
րադրներուն, անձնական հակառակութիւնը
կամ կիրքի շարժած կրնայ ըլլալ իր գրիչը :